

քուր եւ խնամեալ աշխարհաբար մըն է, որ՝ որեւէ քննադատութիւն չի վերջնոր, կը մնայ գործին գեղարուեստական տեսակէրը, որ տպագրութեան տեսակէտով թէեւ չէաւարոյն բայց պատկերներու մասին շատ յաջող չէ:

Քանի որ խօսքը պատկերներու մասին է, ըսնք թէ պատկերներու այն անդրջութիւնը, որ գործն ի դէպս եւ յանդէպ կ'ընթացին, ազէկ մտածուելով գործածուած չեն: Հիւանդանոցի զսնարան մասերը ներկայացնող այնչափ պատկերներ պէտք էր հասարակարար ամփոփել Հիւանդանոցի բաժնին մէջ եւ ոչ թէ հանդիպած տեղը գնել, ինչպէս եղած է հիսմայ:

* * *

Հոս խօսքը վերջացնելէ յետոյ — ինչպէս բոլոր՝ քանի անգամ՝ որ պատեհ հուշութիւն ունեցանք — դարձեալ կը կրկնենք թէ գործը պատուաբեր, աշխատանք, խնամեալ եւ օգտակար գիրք մըն է որ կ'արժէր այսքան երկար քննութեան մը բովն անցնել: Միայն թէ դժբախտաբար աւելի անոր թէրութիւններով զբաղելու ստիպուեցանք, քան թէ առուելութիւններով, որոնք անհրաժեշտ արդէն կանխապէս հիտուած էր, եւ թէ մէկիկ մէկիկ երեսան հաները շատ պիտի երկարէր թէրես:

ԱՐԵՍԱ Ա. ԱՂՕՅԱԾԾԱՆ



Ք Ղ Թ Ա Վ Ց Ո Ւ Թ Ի Ն

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՑՈՎ

(Պատասխան «Բանասէրի» հրատարակել ւ. Բամսաշեանին)

Աստուածաշնորհ պարգեւներից մէկն էլ այն է, որ մարդս միեւնոյն ձեռքով եւ քանդել եւ շինել գիտէ. հիւրը նորով, սխալ՝ ճշմարտով փոխարինել՝ աճայ այս սքանչելի երեւոյթի վերայ է հիմնւած զարգացած ազգերի ամբողջ կուլտուրան: Կարիք կայ արեւօք յիշեցնելու, որ նոյն ոգին ապրում է եւ մնակալ գիտութեան մէջ, Տանապաղ նոր զարիկ տալով մարդկային մտքին: Բայց ցաւօք քննադատութիւնն իրեն գիտութեան կազմում է մեզանում միայն շատ քիչերի բախտաւոր օժիտն. երեւոյթիս հիմնաւոր պատճառն հայ քննադատի ոչ միայն ազիտութեան, այլ եւ նորա սխալ շարժառիթի մէջ է որոնելու, որով զինւած նա յանդգնում է հրապարակական հանդէս գալ. այլ կերպ ասած՝ նորա մէջ խօսում է ոչ թէ ճշմարտութեան սէրն, այլ անձնական զգացմունքն, որին խաղաղք է նա դառնում: Դոյնն արձանագրելու է եւ՝ «Բանասէրի» հրատարակիչ պ. Բամսաշեանի նկատմամբ, որ վերջերս անարժող փորձեր

է անում իւր հրատարակչական եւ գիտական (?) գործունեութիւնն իւր բաժանորդների առջև գովելու: Ինչպէս սովորաբար յատուկ է «փորք» կամ սահմանափակ մարդկան, պարտը չէ պատկառում իւր անագիրը յարձակման զէնք դարձնելու այնպիսի ազգային թերթերի դէմ, որոք իրանք իրանք իրեղծաւոր գործունեութեամբ ստանեակ տարիներէ ի վեր ամբողջ հայ գիտական աշխարհի համակրանքն են վայելած:

Իւր «մի քանի խորհրդածութիւններում հայ նախարարութեանց նագման մասին», իմ յօդուածիս առթիւ նոյն խնդրի վերաբերմամբ («Բանասէր», Յունիս, թիւ 6) յարգելի պարունան մէն ճիգ թափել է «մի բան» գրելու: Ընի դա մտորութիւն, յուսալով մանել ազգային անմահների տաճարը: Արիւ պարունն շտապում է յիշեցնել, որ նոյն եւ նման ինքիւնք «Նորան եւս մեծապէս զբաղեցուցած են», եւ իբրեւ ապացոյց աննարկում է մի ինչ որ թղթակցութեան վերայ 1897 թ. (օրք եւ ժամը մտացել է յիշել). օրինակելի խոհմութիւն . . .:

Պարունի արած «դիտողութիւններն», եւ ինչ ինչ՝ «ուղղութիւններն» յօդուածիս առթիւ ուշադրութեան բնաւ չէին արժանանայ, եթէ նոցա գլխաւոր նպատակը չլինէր՝ մտորութեան մէջ պահել «Բանասէրի» կարողացողներին նորա հրատարակիչ անբաւ եւ անսխալ գիտութեան մասին. այս կարծիքն անարտաբեր համար ստիպւած եմ կէտ առ կէտ պատասխանել:

«. Թէ «Ռշտունիք շատ հետի է Rusa անւան հետ», որպէս եւ՝ երմանթունիք գժուար թէ նոյն ընի Erimena-ի հետ» այս երկու նկատողութիւնն էլ պարտը թողնում է առանց բացատրութեան, հիմնելով իւր լոկ՝ «հաճոյքի» վերայ: Կը կրկնեմ, որ «Ռշտունիք», անւան արման Ruš է եղած («տ» յետոյ է աւելացել), որ անպայման մեր ժողովրդական «Առշիւն» (ստուրական Urša) անւան հետ կապ ունի: Երմանթունիք» եւ Erimena եւ ոչ մի «գժուարութիւն» չեն ներկայացնում նոցա համամտելու:

Ք. Ըստ բերկրի անունն սխալ է կարդացել պարունն. պէտք է ինի ոուարու-է:՝

Գ. Միանգամայն սխալ է պիղքել, որ ստուրական բառերն «միայն ստորերէնի միջոցով» չայբըր փոխ են առած. այնպիսի բառեր, ինչպէս kunukku = կիիք, kammahu = կմախ-ք,

¹ (ՏԿ՝ Sebuliz, VI, 8, XXXVIII, 6. Journal Asiatique T. IX).

šaknu = *իշանս*, kakkadu = *գագաթ (երբ. ԴԴԴ)*, šapāru = *ածապարել եւ այլն գոյութիւն չունին ասորերէնում*։

Հետեւեալ բառերն անմիջապէս ասորերէնից փոխ առնւած կը համարեմ։

- | | |
|---------------|--------------|
| šāw = քահանայ | šāw = զէն |
| šāw = քուրմ | šāw = հուր |
| šāw = քարոզ | šāw = շուկայ |
| šāw = պատկեր | šāw = տղայ |
| šāw = կուր | šāw = յիմար |
| šāw = ագարակ | šāw = թռչուն |
| šāw = քաթան | šāw = պարտեզ |
| šāw = ծրար | եւ այլք։ |

Գ. Հայոց «*ուս*» կարելի չէ արաբերէն ʾاُس (եւ ʾاُس) բառից սերել, որտեղ ʾ = արմատական է եւ «*ու*» փոխել ընդունակ չէ։ Բառս համեմատելու է ասորական rešu եւ կամ ասորերէն šāw բառի հետ։

Ե. birtu (եւ ոչ birutu), յոբնակի birāte ամէն մի ասորագէտի յայտնի է «*բերդ*» նշանակութեամբ։

Զ. Մոլորութիւն է զուտ սեմական tinūru, եբրայեցերէն תינו, ասորերէն ܛܢܘܪܐ (մեր «*թոնիր*») բառն «*իրանեան*» անւանել, փոխ առած են իրանացիք սեմական ազգերից, եւ ոչ հակառակն։

Է. Ուրարտական լեզուի հնչուներն (մանաւանդ ձայնաւորներն) մեզ միանգամայն անբնական են. ուստի վտահոսութիւն է Ar-tsu-u-ni բառի ընթերցումն (որտեղ երկու u միմանց են պատահում) որչ օրէնքով սահմանափակել։

Ը. Ուրարտական յատուկ անւանք -իիէլ վերջաւորութիւնն (որ եբրեան լով -իի է կրճատում) ոչ մի նմանութիւն չունի մեր -եւ մասնիկի հետ, որ հաւանօրէն -ան վերջաւորութիւնից է ծագած։

Ապա պատուելի պարոնն փորձում է իւր «պատմական» հմտութիւնը ցոյց տալ, պնդելով որ «*Արամ* Ուրարտեան առաջին հարստութեան փէլէն թագաւորն էր.» հետաքրքիր է իմանալ, որտեղից է քաղել պ. Բամանջան իւր իմաստութիւնը. մենք ոչ մի տեղեկութիւն չունինք Ուրարտեան առաջին հարստութեան մասին եւ ոչ էլ գիտենք, որ Արամէն նորա փէլէն ներկայացուցիչն էր. այդ ենթադրութիւնն միանգամայն անհիմն է, քանի որ մեր աղ-

բւանները չեն յիշում, թէ արդեօք Արամէն յաջորդ Սարգուրին (որի Լուսիպրիս) նորանից թէ մալ իշխանական տոհմից էր իրան սերում։ Ուրարտութեամբ կ'արձանագրեմ, որ խնդրիս նկատմամբ ինչ միանգամայն համակարծիք են բարեկամներս պրոֆ. Դելիշ եւ զոկոս. Վինկլեր։

Երկրորդ, սխալ է պնդել, որ Արամէն «*Սաղմանասարից շարաշար կերպով յաղթութեցաւ.*» այս ենթադրութիւնն հիմնւած է լոկ ասորական թագաւորի արձանագրութեան վերայ, որ՝ ըստ սովորականի՝ չափազանցաբար կ'երեւայ, քանի որ 17 տարի ետք՝ նոյն Սաղմանասար ստիպւած եղաւ կրկին արշաւել Ուրարտուի դէմ։

Յաւալին այն է, որ մեզանում պայտիտ անկոչ, թիւր եւ թեր քննադատների թիւը՝ փոխանակ քանալու, օրէ ցօր շատանում է, որոնք իրանց ոյժերից վեր խնդիրներ են սիրում շօշափել։ Պ. Բամանջան առաւել լաւ կ'անէր, եթէ է-ր սխալներին ուշադիր լինէր. հետեւելով Գր. Լեմանի եւ Բելլի մոլորութեանն, յարգելի պարոնն խօսում է մի ինչ որ «*խալդի*» ազգի մասին, որ եբրեց գոյութիւնն չէ ունեցած Հայաստանի սահմաններում. վանեան արձանագրութիւնները յիշում են «*խալդի*» շաստուոյ, եւ ոչ թէ ազգի մասին։

Աջիւր պարոնն վերջացնում է իւր «*խորհրդարանութիւններն*» նորանում, ինչով որ սկսած է իւր իմաստութիւնը գովաբանելով. նա հակաւած է ուրիշի քրտնազան աշխատանքի արդիւնքն իրան սեպհակնացընելու անգամ. մերք շէնք կամեմուն յիշեցնել պ. Բամանջանին, թէ այդ հակումն ինչ անուն է վայելում գիտնական աշխարհում։ Կարծում ենք, նորան քաջ յայտնի պէտք է լինի այդ անունն։ ԱՍՊՐԱՏ ԽԱՍԹԱՅԻՆ

Ք Ա Ր Ո Յ Մ Ե Վ Ն

ԸՆԿԵՐՈՅԵՆ ԲՈՐՈՅՈՎՆ

1. Կարգապահութիւն եւ Յառաջադիմութիւն, Յարակալութիւն եւ Յառաջնթացութիւն։ — 2. Գործն եւ Մտնկ նկարագիրները։ — 3. Բարսիտութիւն եւ Նախանձ։

Ընկերութեան հասարակ շահերը պնդելու մասնաւորապէս առաջադ յըն են ուսումնասիրութեան որ կարելի չէ ուրիշ կերպով փորել անոնց քննութիւնը՝ եթէ ոչ՝ որչ զատուր բաժնելով այն շահերը, եւ ցուս ցննելով այն յատկութիւնները՝ որոնք հարկաւոր են փորութեան մը նպատակներու համար նոյն զանազան շահերն իւրաքանչիւրը։